



Yunghorst & Co. L.  
3 no 1000 607977



ՄԱԼՎԻՆԵ Ն. ՎԱԼԻՏԵԱՆ

# ՀՈԳԻԻՍ ԵՐԳԵՐԸ



Տպագրութիւն  
Ա. Կ. Ա. Բ Բ Ա Հ Ա Մ Ե Ա Ն  
Հա ձաստեսի, Ռէժիս Էմ, խան, թի 12  
ՊՈԼԻՍ, 1935

-6 NOV 2011  
13

ՄԱԼՎԻՆԵ Ն. ՎԱԼԻՏԵԱՆ

891.99

4-15

# ՀՈԳԻԻՍ ԵՐԳԵՐԸ

—

Տպագրութիւն

ՅԱԿՈԲ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Անգարա ձաստէսի, Թէշիս էջ. խան, քիւ 12

ՊՈԼԻՍ, 1935

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Equitibus Cano

Յառաջաբան մը ուրիշ բան յէ երկ ոչ վերլուծումք գրութեան մը: Հաս իս, շատազոյն վերլուծումն աղ միայն հեղինակը ինչ կրնայ ընել:

Հեղինակ մը — եւ մասնաւոն կին հեղինակ մը — մայր մըն է: Ան կը յդանայ իր բանասեղծութիւնները երթեան կիրքով ու սիրով, յանախ արցունիքով. ֆիչ անգամ ժպիտով: Հաս այս յդացումին, անոնց ծնունդին վերց. ինչ զիտ միայն ք որը աւելի սիրտի կը խօսի:

Եւ մեր յդացումները — այս միջավայրին. այս սարհին, այս պայմաններուն մէջ — դեռ սիրտին հետ գործ ունին: Միտք միայն ձեւը կ'որոշէ. զաղափարը սիրտին է: Մենք դեռ չենիք զած անոր պղտոր փուրտութերը եւ չենիք հասած դռն վայերիսկան մօսապաշտութան:

Մեր խմբումով, թերեւս երկի աղ յիսանինին հոն, կամ թերեւս, երկի յոզենին հասնի հոն:

\* \* \*

Հո՞ս աղ օրկենքները խորտակեցի: Շաս ֆիչ անգամ մկանի առի յանգ. չափ, պայման: Երկու բան զիտեն քերեցին ինձի. զզացում եւ երածշորիւն: Հպատակեցայ



18447-59

Ը2-ՔՄՀ8

անոնց կուրօրկն: Հո՞ս աղ, քերես, օրէլիները եւ օրէլին  
մարդիկը ճնշեն ու հարուածեն զիս: Ինչ երանոքիւնս ևս  
սրդեն զած եւ ապրուներու մէջ: Հարուածները պիտի  
ըլլան նիւթական հարուածներ: Հոգիս զոհ և երգերու  
տոած աննիր զոհացումին:

**ՄԱԼԱԹՆԵ Ե. ՎԱԼԵՏԻԵԽԵՍՈՅ**

---

**ՀՈԳԻԻՍ ԵՐԳԵՐԸ**

## Novelette

Նումանի առաջին Novelettenվ յացուած

Բա՛մբ, բա՛մբ, բա՛մբ  
Խրախնանիք կայ այս զիշեր  
Քաղաքին մէջ լուսաբորբ.  
Կը թափառին քաղքեցիք  
Վայելքներու զիշերուան  
Կանխապրումովն արբշիու:  
Բա՛մբ:

Ծառերէն վեր, դէպի կապոյտն  
Անհուննին. հրթիռներ նուրբ  
Կ'երկարին յուլօրէն, օձապտոյտ նազանքով:  
Բա՛մբ:

Կը բարձրանան օդն ի վեր  
Պոռթկալ լաւագոյնն իրենց հոն,  
Լոյսերու պաշար մը ցնցուղել:  
Յետոյ կ'իջնեն մեղմօրէն  
Այդ փառայեղ պահէն վերջ,  
Կազմել գնդիկ մ'աւելի  
Փոշիներուն քաղաքին:

Զոյգեր տարտամ, զոյգեր անզոյգ  
Նայուածքներով յիմարի  
Ժպիտներով անիմաստ

Կը հետեւին հրթիռին:

Կը սարսափի՛ն, կը խրտչին  
Շնորհալի՛ վայրէջքէն  
Այդ լուսարձակ նազելոյն,  
Զի սիրոյ կայծ մ'իսկ չիկայ  
իրենց հոգւոյն մէկ տմոյն:

\*

Ի՞նչ քաղցը է տառապիլը, քեզմով յղի,

Սիրակա՞նս անմեկնելի:

Մութին մէջէն կը բարձրանայ հասակդ պարթեւ  
— Երա՛զ վըսեմ —

Աչքիս առջեւ կը կերտուի արձանդ աղուոր,  
Նայուածքդ խոր

Սիրակա՞նս խորհրդաւոր:

Իրիկուն մը, մթնշաղին, մենք դէմ դէմի  
Հմակեցինք — թո՛յն —

Նայուածքներու զինին բոսոր:

Մութին մէջէն, մենք երկուքս

Յառաջացանք ճամբաներէն ոլոր — մոլոր

Յաւո՛տ, անխօ՛ս. զերիացած ճակատագրին:

Անկէ ի վեր

Դարմանի փոխան

Սա պաղ ժայռին յանձնեցի

Միա՛յն,

Մարմինս հրատապ

Սա՛ռ հպումովս անոր

Մեղմելու,

Ճուրը սիրոյս ամեհի.

Անկէ ի վեր

— Հաւատա՛ ինծի —

Լո՛ւռ ծովերուն նետեցի հոգիս

— Միա՛յն — ,

Հանդարտութի՛ւն ուոկանելու:

Բա՛մբ, բա՛մբ, բա՛մբ:

Հեռո՛ւն քաղաքը տակաւին

Խժլտուքով կր տօնէ

Իր ազատութիւնն անյուսալի:

Օ՛ն: Զոյգերն ալ, զիշերուան մութին,

Պէտք է ապրին,

Կիրքը անքան:

Օն: Շըթները տղուն

Կը սեղմեն

Կենդանական այրուցքով մը լարձուն

Մարմինը վատո՛յժ

Մանկամարդ կնոջ, որուն աչքերուն մէջ,

Յանձնուելու այլ տիրելու

Ցոլքը կայ վատ, այլասերած :

Գիշեր սյին ժխտրին մէջ

Ժխոր մը խո՛ւլ, իրենց հոգին:

\*

Մեր զիւղն աղուո՛ր, լո՛ւռ էր, խաղա՛ղ,

— Կը յիշե՞ս, — ա՛յդ գիշեր,  
Երբ յառեցիր աչքերդ ինծի  
Գորովով մը անմեկնելի.

Այն լուռ ճամբէն ոլոր—մոլոր  
Մութին մէջէն, մենք երկու քս,  
Յառաջացանք անձկազին,  
Ցաւո՛տ, անխօ՛ս,  
Գերիացա՛ծ ճակատազրին:

## ՀԻՆ ՄԵՂԵԴԻՆ

Մայրիկիս

Մեղեղի մը քաղցրալուր  
— Հի՞ն օրերու լուռ բանբեր—  
Կը թափառի յամրօրօր  
Հոգիս մէջ այս գիշեր:

Կը սուզի խո՛ր, տեսդազին,  
Հոգիէս ներս, այս գիշեր,  
Հի՞ն օրերու մեղեղին  
Քաղցրահնչիւն ու մեկին:

Մոխրաթաւալ սէրու վիշտ  
Կը խըլրտին, կ'արիւնին,  
Երբ կը ճեծէ, այսպէս միշտ  
Քաղցրահնչիւն մեղեղին:

## ՆԱԽՈՒՍ

Երազանքի օրօրոց, ճերմակ նաւս ազազուն  
Տա՛ր ինձ զիրկը վեհ ծովուն:  
Կապոյտին տակ, լուսումունջ, հովերուն հետ մտերիմ  
Տենչի պահեր վերապրիմ.

Տա՛ր ինձ հեռուն. շատ հեռուն, յանձնէ ամեհի ծովուն  
Գլղղացող ջուրերուն.

Յար եռփող վիշտերս խեռ, յիշատակներս տենդագին  
Նետեմ հալող փրփուրին.

Երազանքի օրօրոց, ճերմակ նաւս սիրասուն  
Մի՛ սարսափիր ալիքէն.  
Փոթորկումներն իմ հոգւոյս, վէտվէտումները ցաւին  
Գուցէ՛ այստեղ հանդարտին:

## ԱՆԷՇԹՔ...

Ինչպէ՞ս անիծել այն տրղան թախծոտ  
Որուն համար սիրսո թիւր զգուանք ունի:  
Ինչո՞ւ անիծել այն պարմանն աղուոր  
Որուն միշտ հոգիս ցաւ — կարօտն ունի:

Ո՛, անէծք տեղալ այն պահուն զլխուն  
Ուր մեր նայուածքներն զիրար գրկեցին,  
Եւ ճակատազրին անխիղմ խաղերուն  
Որոնք դառնօրէն մեզ բաժանեցին:

## Լուս Պաշ

Աշխարհ լոեր է չորս դիմ:  
Ո՞հ, վերջապէս, վերջապէս  
կը յուսամ գտնել  
Անշարժութեան եւ լոռութեան  
Այս պահը վէս.  
Չոր երազեր է  
Հոգիս սիրակէց:

Հաստա՞տ շէնքերը փակ քարէ  
Վերջապէս, ա՛, վերջապէս  
Անշարժութեան լրջութիւն են հագեր:  
Էո՞ւն է, խաղաղ, աշխարհի չորս դիմ:  
Ինչո՞ւ հանգիստ չէ զլուխս հրակէց:  
Աղմո՞ւկն է, թո՞հը, անհանդարտ սրտիս:

---

## ԱՐԱԿՈՏ

Բոժոժներն այծերուն հեռուէն կը լսուին:  
Զարթօնքն է ընութեան:  
Տակաւ բարձրացող արեւը  
Մեղմիւ  
Ետ, ետ կը քաշէ շղարշը մթին  
— Յայզազգեստ նրբին  
Որով զիշերը, սե՛ւ, չա՛ր սիրահա՛ր,  
Բաժանման պահուն,  
Նախանձով անհուն  
Ծածկեր է մարմինն իր սիրականին:

Իսկ տիւր, ահա՛,  
Քնքուշ հպումով կը մերկացնէ  
Ամօթէն շիկնող, կապոյտ նայուածքով  
Սպուռք զեղուհին:  
Մերկութիւն չքնաղ, որ  
Անձկազին կը յառի  
Սիրաբորբոք զգուանքին  
Կիզիչ համբոյրին  
Գիշերն հալածող  
Էոյս — արեգակին:

---

## ԼՐԵՑԻ...

Ինծի ըսին սէրդ երգէ:

— Լոյս — հոգիիս նայեցայ:

Անոր կիզիչ շող էջին տակ

Աչքերս յանկարծ փակեցի:

Լուռ ու ամփոփ

Բոց — խաղերով ապրեցայ:

Ինծի ըսին վիշտդ երգէ:

— Խոցուած սիրտիս նայեցայ:

Մութ էր, խաւա՛ր. զնտա՛ն անյոյն,

Խո՛ր գերեզման կուռքերուս...

Լուռ ու ամփոփ

Սեւ յործանքէն բշուեցայ.

## ՄԱՅԻՍԻՆ

Կանանչին հետ, արեւին տակ

Հոգիդ նորէն կը յուսայ:

Մի՛ պրպըտեր անխրնայ...

Կանանչին հետ, արեւին տակ

Թող որ ցաւոդ քնանայ:

Մի՛ պրպըտեր անխրնայ,

Թող որ ցաւոդ քնանայ.

Ծիլ մը ասդին, կանանչ մը հոն

Մեղոյշ մը հոս, կարմիր մ'անդին

Թո՛ղ բաւեն. Մի՛ փնտոեր աւելին:

Որքա՛ն մեղմիկ, լուռ իջնես

Որքան ալ քնքոյշ հայիս

Ցաւոդ խոր է, կ'արիւնիս...

Մի՛ պրպըտեր անխնայ

Թո՛ղ որ սիրտդ քնանայ:



## Մոհթին Մէջ... Միւսակ

Մութի՞ն ըսի... Հեռո՞ւն իջնող լուսինը դեղին  
Իր ցոլքն էր ծգեր երկրին վրայ լու։  
Չովը, վաղուց, պատեր էր չորս դին  
Մարդիկ շատոնց նիրհեր էին։  
Մինակ էի... Մինակ ըսի...  
Հոգիս քեզմո՞վ էր լեցուն.  
Կրակ իջեր էր մարմնոյս մէջ տկա՛ր  
Ճաւը օծեր էր միտքս յոգնատանջ,  
Ու լուսաւոր, յիշատակդ վեհ  
Դրկած ուժով հէզ սրտիս վրայ  
Լու վոսփորն ի վեր, աւա՛ղ, յուսացի։

## ՆՈՅՆ ՅԱՆԿԵՐԳՈՅ

Հունգարական երաժշտուրին  
(Mineur)

Նոյն յանկերգը, սիրական,  
Միշտ հի՞ն յանկերգը վըսեմ  
Կրկնուած ու կրկնուած  
Ուրի՛շ թափով այս գիշեր  
«Քեզի՛ կը սիրեմ»։

Նոյն բառերը սիրակա՞ն.  
Ու նոյն շեշտր լալագի՞ն,  
Լսէ՛, երգն է հոգեխոռով  
Հունգար խե՞ռ սիրահարի.  
«Կը սիրե՞մ քեզի»։

\* \* \*

Երգուած այնպէս, ինչպէս երգեցի,  
Տարինե՞ր առաջ,  
Անմեղ շեշտո՞վս պղտիկ աղջիկի  
«Կը սիրե՞մ քեզի»։

\* \* \*

(Majeur)

Այս պահուն նորէն  
Ալեկոծող ցնցումով  
Աքերէս դուրս կը հոսի  
Ցա՛ւը տարօրէն:

Այս մութին, նորէն,  
Նո՞յն հրկիզող լափումով  
Հոգիէս վեր կը նետուի  
Վիշտը անօրէն:

Ու կը կրկնեմ, կը կրկնեմ  
Խո՞ր, սիրազեղ հիւծումով  
Օ՛, հրատապ ապրումով  
Յանկերգը վըսե՞մ  
«Ես քե՞զ կը սիրեմ»:

---

## ՆէՅ ՄԸՆ Է ՀՈԳԻՍ

(Արեն ելեան երաժշտութիւն)

Նէյ մըն է հոգիս, վիրաւո՞ր, մեղմի՞կ  
Նէյ մըն է հոգիս:  
Յաւերու մնջող շունչովը երգող  
Նէյն է իմ հոգիս:

Հեռաւո՞ր սիրտիդ, սիրական սիրտիդ  
Երգն է իմ հոգիս,  
Դարնան առտըւան հօտաղին լալկա՞ն  
Նէյն է իմ հոգիս:

Հեւքոտ, ցաւատանց, սիրով տոչորուն  
Նէյն է իմ հոգիս,  
Մութին հառաջող, մենաւո՞ր, տրտո՞ւմ  
Սէ՛րն է իմ հոգիս:

---

## Ի Ն Զ ՈՒ Ի...

Կ'երգեն ու կուլամ  
Մանկութեանս օրօրը  
Նորէն կ'երգեն ու ես կու լամ.

Ինչո՞ւ եմ ծներ  
Տէ՛ք Աստուած,  
Ինչո՞ւ եմ շնչեր:  
Տարիներու բեռը  
— Ո՞վ գաղափար —  
Ինչո՞ւ այսքան ծա՞նը է ճնշեր:

Մանկութեանս օրօրը  
Նորէն կ'երգեն ու ես կուլամ:

---

## Febra d'amore

Կը ծարին աչքերդ, կը հիւծին այտերդ,  
Սնունդ կը մերժես, շարժումը կ'ատես.  
Կը դողան ծունգերդ, կը մարի նայուածքդ:  
Զախ ստինքիդ տակ, թունոտ մանրէներ  
Տաք արիւնովըդ կը մնուցանես:

Մինակ, յոգնաբեկ, կը նետուիս յաճախ  
Անկիւնէ անկիւն, ալիքէ ալիք  
Օրե՛ր մտազբաղ, դանդա՛ղ, շա՛տ դանդաղ  
Քարոտ լեռներէ վեր կը մագլցիս:

Կ'ուզես ծովը գրկել, լուսնին տիսրաբեկ  
Քմայքոտ ցոլքին, մի՛շտ զերիանալ.  
Մանրիկ ծաղկի մը, արցունք մը կու տաս.  
Զեփիւոին, հովին. ծառերուն, դաշտին  
Վիշտդ, ցաւերդ եւ սէրդ կու լաս:

Ուրիշ սիրտի մը սէրերը երգող  
Քաղցըր, տիսրակոծ, նուազը մեղմի՛կ  
Կը գրաւէ քեզ, կը պարուրէ քեզ:  
Սիրտէ - սիրտ ցաւ մը կապ մը կը դառնայ:

Մե՛ղկ զգուանքին տակ, խե՛ռ զգուանքին տակ  
Տենդդ կը շատնայ, արիւնդ կ'եռայ.  
Բազուկներէդ վեր, մորթիդ տակ կրա՛կ  
Բոց մը հրակէզ, սիրախդ զարկ կրւ տայ:  
Թո՛յն, թո՛յն, ամէն տեղ, ցա՛ւ, կիզի՛չ թոյն կայ:

Այս զգուանքին տակ, ուժո՛վ, անվարա՞ն  
Ոտքիդ տակ բացուած սեւ անդունդն ի վար  
— Զեռովդ փորուած անյո՛յս զերեզման —  
Սէրերդ զրկած, կ'իյնաս զլսիվայր:

## ԲԱՆԱՍԵԴԸ, ԼՐԷ.

Եթէ երբէք չես լացած  
Եթէ երգդ արցունքներով  
Գալարումով չես շինած,  
Բանաստե՛ղծ, լոէ՛:

Եթէ երբէք թոյն ու զէնք  
Երակներուդ արիւնը  
Հոսեցնել ու հանգչիլ  
Երբէ՛ք, երբէ՛ք չես ուզած,  
Եթէ երբէ՛ք նուազի  
Մուխի, զինիի  
Խառնուրդէ մը վերջ  
Անէանալ չես ուզած,  
Բանաստեղծ, լոէ՛:

Եթէ երբէք. խորը կառքին,  
Առանձի՞ն,  
Կարօտներուդ ցաւին հետ  
Սիրականդ չես դիտած,  
Եթէ երբէք, ամպամած  
Մութ օդով մը տիսրալի

Հեռուէն, շա՛տ հեռուէն  
Յաւէտ փակուած աչքերու նման  
Գոց փեղկերուդ նայելով  
Խե՞նդ փղծկում մը չես ունեցած,  
Բանաստեղծ, լոէ՛:

Եթէ երգդ  
Արցունքի, ցաւի  
Կարօտի, թոյնի  
Մուխի, նուազի  
Շաղախումը չէ,  
Բանաստեղծ, լոէ՛:

---

## ՆՈՒԱԳԷԴ ՎԵՐԶ

Ա. ՔՕՐԹ-Օ ին

Chopinի 24 prélude ներաւն ուն-  
կնդրութենէն ազդուած:

Փա՛կ աչքերս եթէ յաւէտ չի բացուէին  
Աստուածային նուագէդ վերջ,  
Սիրտըս դաղըէր իր բարախումն սարսուազին  
Ես ո՛չ մէկ բան կ'աւաղէի:

Ապրեցայ ես, այդ պահերուն, կեանքե՛ր բեղուն  
Ժամեր սիրոյ, ժամեր տենդի  
Մէկ վայրկեանը դարձաւ սէր մը, երգ մը զեղուն  
Բոյրի, յոյսի եւ համբոյրի:

Բաց աչքերով եթէ կրկին ես չ'ապրէի  
Կեանքն այս դառն, անկարեկիր.  
Երգովդ այդ, եթէ յաւէտ ես փակէի  
Աչքերս, հոգիս յառած քեզի,  
Ո՛վ բանաստեղծ, աստուածային, գերմարդկային  
— Ներշնչումի եւ ապրումի  
Անմա՛հ աղբիր —  
Նուագէդ վերջ, եթէ հանդա՛րտ. լո՛ւռ մեռնէի  
Ես ոչ մէկ բան կ'աւաղէի:

## ԶՄԵՐ ԱՏԵՆ

Տիկին է. Մեսրոպովիչին

Ի՞նչ դիւրին է վիշտը կրել ձմեռ ատեն:

Մութ ամաերէն ճըխճըխացող անձրեւին հետ  
Սիրտիդ ցաւերը, համախորհուրդ, կ'իջնեն, կ'իջնեն...  
Ի՞նչ դիւրին է վիշտը կրել ձմեռ ատեն:

Սեւ ամաերէն իջնող, իջնող անձրեւին հետ  
Քո՛յր, դիւրին է զոյգ սիրտերու վիշտը պարպել:

Օ՛, արեւին, ծաղիկներուն, բոյրերուն հետ  
Եւ առանձի՞ն, քո՛յր, դժուար է վիշտը կրել:  
Այդ փայլվլուն բնութեան մէջ, ցաւըդ յաւէտ  
Նոր երանգներ, նոր ուժգնութիւն կընայ առնել:

Այս արեւին, ծաղիկներուն, բոյրերուն հետ  
Քո՛յր դժուար է զոյգ սիրտերու վիշտը կրել:

## ՄՈՒԽԻՆ ՀԵՏ

Նուրբ, գորշ - կապոյտ  
Գիծերուդ շնորհալի  
- Երա՛զ թանձրութեսնող —  
Նայուածքս կը հետեւի:

Կ'ելլան կ'իջնան  
Կը տարածուին  
Կը թափառի՞ն  
Ու կ'անհետին  
Գիծերդ շնորհալի:

Ու մինչ նայուածքս կը հետեւի  
Իր խաղերուն նազելի  
Խորհուրդ մը դառն  
Գորշ ու կապոյտ  
Հոգիէս ներս  
Կը սպրդի:

Երազներս կապոյտ - կապոյտ  
Երազներս ծովի հանգոյն  
Այս տարածուն  
Մուխին պէս գորշ.  
Կը զալարուին  
Կը թափառին  
Ու կ'անհետին . . . :

---

## ՈՒՐԻՇ ԱԶՔԵՐ

Ուրիշ աչքեր տեսեր են քեզի,  
Եկան, պատմեցին ինձի:  
Իմիններս ի զո՞ւր, աւա՛ղ,  
Փնտոեցին հետքդ սիրելի.  
Ու, յոզնաբեկ, աղտասուաթոր  
Թափո՞ւր, թափո՞ւր հոչակեցին  
Գեղեցկազոյն խորշն աշխարհի:

Իմիններս տկա՛ր, տկա՛ր  
Արցունքներով յոզնաբեկ  
Կարօտովդ հրկիզուած  
Ի զո՞ւր հետքիդ հետեւեցան:  
Հոգի՛ս — արդէն կը սարսափի  
Այս պարապէն,  
Առանձնութեան սեւ հեզնանքէն:

Ուրիշ աչքեր տեսեր են քեզի.  
Իմիններս յոզնա՛ծ, տկա՛ր

Եթէ չի կարենան ա՛լ տեսնել  
Գեղեցկագոյն խորշն աշխարհի  
Փոյթ չէ՛, սիրակա՛ն:  
Միայն,  
Փակուելէ առաջ, գտնէի՛ն, ա՛խ, գտնէին  
Հետքդ փախստական:



## ԲՆՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Ես շա՛տ եմ տեսեր արշալոյսներ լո՛ւռ  
Ուր բնութիւնը, նո՛ր,  
Շողերով է լուացուեր:

Ես շա՛տ եմ տեսեր վերջալոյսներ հո՛ւր  
Ուր երկինքն համայն  
Սէրերով է հրկիզուեր:

Ես շա՛տ եմ նայեր ծովերուն խաղա՛ղ  
Երբ կապոյտն աղւո՛ր  
Նազերով է հարսնացեր:

Հսկա՛յ ծառերու, շուքին տակ պառկած  
Ես յաճախ, գինո՛վ,  
Երազներուս շարքն եմ հիւսեր:

Երբեմըն ծունգի, ծաղիկի մը նո՛ւրբ  
— Հզումով մ'անոյշ —  
Սիրոյ համբոյր եմ տուեր:

\* \* \*

Իսկ հիմա, աւա՛ղ, ծաղիկին, ծառին  
Ծովերուն, լերան  
Նայի՛լ, նայի՛լ իսկ չեմ կընար:  
Զի ամէ՞ն բան, ամէ՞ն բան  
Կը խօսի ինծի  
Մէրէդ անապակ, զոր կորսնցուցի:

## ՄԵՐԵԱԼ ԵՄ ԵՍ...

Անցեալովս զմոսուած, մեռեալն եմ ես:  
Մութ է ներկան, իսկ ապագան.  
Կորսուած յոյսի  
Անյոյս կորուսեալի  
Խաւա՛ր քաւարան:  
Աշխարհն ալ, հսկա՛յ զերեզման,  
Անցեալի յիշատակարան:

## ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐ

Դգուանքներդ հրատապ, կը վերապրիմ այս գիշեր:

Թեւերս նորէն կ'ուզեն գրկել,  
Կ'ուզեն զգուել, գլուխդ հրաբորք:

Շրթունքս — կրակ — մութին մէջ հեւքով  
Վա՛ռ աչքերս՝ փակ աչքերուդ յառելով  
Հուր շրթունքդ կը փնտոեն:

Ժամե՞ր ու ժամե՞ր, ծեռքերդ տենդոտ  
Կ'ուզեմ որ զգուեն մարմինս սիրահալ:  
Ժամե՞ր ու ժամե՞ր, թեւերուդ մէջ, լուռ  
Կ'ուզեմ, ա՛, կ'ուզեմ, մեղքերս ողբալ:

---

## ՉԻԿԱՅ

Գիշեր եղաւ: Զիկա՛յ, չիկա՛յ  
Կարօտակէզ, գուրգուրանքի  
Համբոյրն իր չիկայ:

Առտու եղաւ: Զիկա՛յ, չիկա՛յ  
Իր պաշտելի, մելամաղձոտ  
Նայուածքը չիկայ:

Զիկայ, չիկա՛յ, յաւէտ չիկա՛յ  
Իր նուրբ, փափուկ ու խոցոտուած  
Գգուանքը չիկայ

Օ՛, պարապ են հոծ փողոցներն  
Դաշտեր, ծորեր, լեռներն հսկայ.  
Սիրտն իր պաշտելի  
Զիկա՛յ, ա՛, չիկայ:

---

Նուազէն վեր, սէրերէն վեր, կիրքերէն վեր,  
վեր, կապոյտին կը նայի:

\* \* \*

## ԳԻՇԵՐ ՄԸ

Գիշեր է: Սեւ ու կապոյտ  
Աստեղազարդ լուսին գիշեր:  
Բառերով ու վանկերով  
Պիտի կրնա՞մ ես զայն երգել...

\* \* \*

Հեռուէն, մեղմ տրտմազին  
Թանկօներու մեղեղին  
— Մեղկ սէրերու կոչ հեշտագին —  
Մեխակներու բոյրը գրկած  
Ալի՞ք, ալի՞ք, զգուա՞նք, զգուա՞նք  
Կը մօտենայ. կր հեռանայ. բա՞ղցը, հեշտի՞ն:

Մութ ծառերուն, սեւ շուքերուն առընթեր  
Լապտեր, լապտեր,  
Կապոյտ, մեղոյշ, աղօտ լոյսեր...

Կու պարտէզին ճիշդ մէջտեղը  
Հսկա՞յ նոճին վաղեմի  
— Մահուան պատգամ պատկառելի —

Տխո՞ւր, դանդա՞ղ երգն է նորէն  
«leb liebe dich»  
Հի՞ն պատմութիւն, որ լուսինին  
Ու նոճիին մէջտեղէն,  
Կ'անհետի՞...:

## ՄԵԽԱԿՆԵՐՈՒ

Մեխակներուս խոշոր փունջէն  
երեք միայն մնացեր են:

Անբիծ ճերմակ մը փառաւոր  
երկու մեղոյշ տիսրունակ  
Մնացեր են հպարտ փունջէն:

Անբիծ ճերմակին աղւո՞ր  
եւ մեղոյշին տիսրունակ  
Քա՛ղցը բոյրին, մե՛ղմ նայուածքին  
Հոգիս դարձաւ խոնարհ գերին:

Հոգիս դարձաւ կապուած գերին,  
Ա՛յն նայուածքին եւ ա՛յն բոյրին  
Որուն՝ մեխակներս աղւոր  
— Վե՛հ ճերմակներ, մե՛ղմ մեղոյշներ —  
եղան դեսպանը լովն:

---

## ՈՎԿԷԱՆՈՌՈՒ...

Խմէ՛ կին, խմէ՛ ...

Գամը գամով ներս մղէ  
Եւ Հրդեհը մեծ հրդեհով մը մարէ:

Խմէ՛, կին, խմէ՛ :

Նայէ՛, հեռուն,  
Մեծ ծառերուն  
Հակ ճիւղերուն  
Ընդմէջէն  
Կապոյտ լիճին  
Զուրերն հանդա՛րտ  
Կը նիրհեն.

Խմէ՛, կին, խմէ՛ :

Իսկ քիչ վերէն  
Զութակներու հծծիւնովը լալագին  
Շեփորի մը օգնութեամբ  
Մելամաղձոտ աչքերով

Պատանի մր ճեփի - ճերմակ  
Հին հին մեղքերդ կ'երգէ:

Ծխէ՛, կին, ծխէ՛:

Օ՛, մութը կ'իջնէ:

Կապոյտր լճին

Ա՛, կը մթնէ. կը մթնէ:

Աչքե՛րդ, կին. աչքերդ  
Նորէն,

Կը ճեղքեն

Մութը, լիճը.

Լոյսն ու երգը

Կ'երթան հեռո՛ւն, շատ հեռո՛ւ

Ովկէանին ալիքներուն

Փնտուկ սէր, օ՛, սէրն անյատակ  
Ովկէանո՛ս այն մարդուն:

## ՎԻՐԱԿՈՐ ԵՆ, ԽԱԲԵՑՔ Ք

Կէս զիշեր է: Նըսանցքին մէջ

Ոտնածայնը՝ հսկող կընող

Խո՛ր լութիւնը կը խըզէ:

Ճերմա՛կ սաւաններուն վրոայ

Տժգոյն, նիհա՛ր դէմքերուն շուրջ

Մահը կեանքեր կը հալածէ:

\* \* \*

Յանկարծ խորէն. լո՛ւռ սլահէն  
Գորշ պատերուն զարնունէն  
Զայն մը խեղդուկ. ծայն մը կընող  
Տըքտըքալով կը հեծեծէ.

«Ալլա՛հ, Ալլա՛հ, օ՛, դուն զթա՛,

Ծերուկ մօրս, ինծի՛ զթա:

Ա՛խ, կը հիւծի՛մ, կ'այրիմ, կ'այրիմ.

Հասի՛ր, օգնէ՛ .. Ալլա՛հ, Ալլա՛հ:»

Սեւ աչքերով. մեղմ նայուածքով

Քաղցկեղաւոր զեղուհին է.

Կը հեկեկայ, կուլայ, կ'ողբայ  
Մինչեւ տեղը սո՛ւտ խնդուք տայ.

Բժշկութիւնը հոս կը խարէ  
Առատ, առատ մօրֆին կուտայ.  
Դեղնած դէմքին. անյոյս սրտին  
Թող քիչ մը յոյս, ժպի՛տ մը գայ.

Քնացուցէ՛ք, ժպիտ տուէք  
Գթոտ քոյրեր, արի սիրտեր:  
Թմրեցուցէ՛ք յոգնած միտքը  
Վէրքը պատեր է աղիքը:

Լուսնին դեղնած նայուածքին տակ  
Գորշ պատերուն զարնուելէն  
Խռապոտ կոչը կը մեղմանայ  
Աղօթք կ'ըլլայ. «Շիւքի՛ր Ալլահ:»

\* \* \*

Իրիկուն է: Հիւանդներու  
Տըխուր, հանդա՛րտ, լո՛ւռ իրիկուն:  
Կին մը տըգոյն, կին մը վատոյժ  
Դեռ կ'սպասէ. զեռ կը յուսայ:

Մարդիկ անախ'րտ. կիներ անխիղճ  
Յոյսի - մօրֆին ներմուծեցէ՛ք:  
Քնացուցէ՛ք, խոր է վէրքը  
Սէրք վառեր է իր սիրտը:

## ԱՂՕԹՔՆԵՐ

Ա.

«Մահ մեղաւորին չար է, բայց որ  
առև զարդարն, զղացի:»

Արդա՛ր, անապա՛կ, մանկունակ հոգի  
Զոր հարուածեցի,  
Դո՛ւն ներէ ինծի:

Օ՛, նուիրական եւ անմե՛ղ հոգի  
Զոր խոցոտեցի  
Դուն ներէ ինծի

Առաւօտ - զիշեր, կոհակներ ներսէս  
Ոիրոյ, զղումի  
Կ'ուղարկեմ քեզի,

Ու, արցունքներով, հառաչանքներով  
Քիչ մը հանդարտած  
Կը զըրկեմ քեզի:

Բ.

«Դատեա Տեր զայնոսիմ ոյք դատեն զիս»:

Դժնդակ է, տէ՛ր  
 Հոգիս յառնուլ վեր  
 Դատարանդ յանձնել:  
 Զեմ կրնար, ո՞վ տէ՛ր,  
 Նայուածքովն հոգւոյս  
 Ուժը փնտոել:

Բայց լաէ՛, ո՞վ Տէ՛ր,  
 Ի՞նչ դիւրութեամբ խեռ  
 Հո՞ս, վարն անարդար  
 Հոգիներ վատթար  
 Կիրքով ու թոյնով  
 Կը դատեն զիրար.

Յաւի, զղումի  
 Զայնին յաւէտ խո՛ւլ  
 Սուլումով օծի  
 Կը խայթեն զիրար:  
 Դատէ՛ դուն զանոնք  
 Ո՞վ ուժ անկաշառ:

---

Գ.

«Մերձ է Տեր առ այնոսիմ որք  
 Մատեալ են սրտիւք»:

«Վերը երկինքը, կ'ըսէր հայրս բարի  
 Աստուած - պապան կայ:  
 Երկա՛ր մօրուքով, անոյշ նայուածքով  
 Ամպերուն մէջէն  
 Զեզի կը նայի:  
 Զեր յետին գործերն  
 Ան զիտէ, կ'զգայ:  
 Պատիժ, օրհնութիւն  
 Անկէ պիտի գայ»:

Ամպերուն մէջ, սիրտերուն մէջ  
 Նայուածքի մր խորն.  
 Աւազին մէջ, ծաղիկին քով  
 Մե՛ր Աստուածը կը հանգչի:  
 Ուժ մը աննկուն  
 Ուժ մը զերադաս, անըմբոնելի

— Խորախորհո՛ւրդ ուժ անմատչելի —  
Որ կը թափանցէ,  
Կեանք կը ներշնչէ,  
Երբ ա՛լ յուսահատ  
Հալ ու մաշ սիրտով  
Անզարթօնք քունին  
Կ'երթանք անխոռվ:

Դ.

«Գոհանամք զիեն, Տեր Աստուած մեր,  
որ զարբուցեր զմեզ ի հանգստնե  
հնոյ, տնորհիւ ողարմութեան բո»:

Արդարի՛ աղօթք...

Դժբաղդն ու չարը, հազիւ են հանգչած  
Անզգա՛յ. անբա՛ն քունին մէջ թաղուած:  
Բնութեան խաղա՛ղ, զարթօնքը շքեղ  
Արդարներունն է, անմեղներունն է.  
Սիրով մը զտուած, վեհ սիրտերունն է:

Քու շնորհած խաղաղդ, ո՛գ Տէր.  
Արհամարհելով,  
Կեանքի փոթորկոտ,  
Քարոտ ու փոշոտ  
Արահետներ նախընտրողներուն  
Վէրքերը խորունկ, վէրքե՛րն արիւնոտ  
Թո՛ղ սպիանան քունի մը մէջ խո՛ր,  
Որուն զարթօնքը դա՛ռն է. Տէ՛ր, շա՛տ դառն...

## ԼՐՈՒԹԵԱՆ ՄԷջ

Տիրան Չրաբեանի յիշատակին

Երկինքին եւ ծովերուն, կապոյտին հետ, առանձին  
Երբ մնացի,  
Ու ներքնախոյզ նայուածքով, սէր-բարեկամ հողի մը  
Որոնեցի.  
Շոճիներուն մոայլ ու վեհ լըոութեան մէջ, քեզի գտայ  
Ռ'զ մարդ, գերմա՛րդ,  
Գտայ քեզի, նահատա՛կ, եւ լուսաւոր հոգիիդ  
Ծնրադրեցի:

Խորախորհուրդ այն սէրով - զոր չեմ կրնար ըմբոնել -  
Երբ փոքր էի,  
Մանուկ-հոգիս, կապով մը անքակտելի, սէր-սրտիդ  
Կապեր էի:  
Ու տարինե՛ր, տարինե՛ր, Ուսուցչապետ անմոռաց  
Պաշտեցի ես,  
Ցիշատակեդ սրբութիւնն, Ռ'զ մարդ տիպար, անձնուրա՛ց  
Հպարտ ու վէս:

Գերացումովդ կրօնաշունչ, իշխան-գերմա՛րդ, Զրաքեա՛ն  
Լքուած հերո՛ս,

Ալիքներուն վրայ կեանքին խրոխտաբար կանգնեցիր  
Լոյսի փարոս:  
Եթէ մնար լոյսը վառ, լոյսը մտքիդ, վըսեմ ու  
Խոր նայուածքիդ  
Յուսալքուած հոգիներ, պիտ' յառէին ակնդէտ  
Քու վառ զահիդ:

Փոթորիկէ-փոթորիկ, չարչարանքէ չարչարանք  
Նետուած հոգի,  
Ըմբոնէիր, սիրէիր, ու նիրհէիր պիտի դուն  
Ճեղքը սիրտի:  
Որովհետեւ մարդկային բոլոր հուրերն սրբազորձ,  
Կըունեցին  
Ըմբոնումէ-ըմբոնում տապլտկող միտք  
Ստեղծագործ:

Ի՞նչ մեծ գութով, մե՛ծ ցաւով, ականատես ըլլայիր  
Պիտի դուն  
Մեր օրերու հրճուանքին: Զի նորերն անհաւատ,  
Այս դարուն  
Լօրտ Պայրընեան օրէնքով, գանկի մէջէ կը խըմեն  
— Սկեպտիկի  
Դառնացածի ժպիտով-ճերմակ գինին. կարմիր գինին  
Լիառատ:

Աւա՛ղ, նորերն չունին յոյս, չունին հաւատք, չունին սէր:  
Փշրուեր են

Անոնց յոյզերն կենսատու, անոնց կիրքերը տնաշէն:  
իսկ քիչերուն  
Վերացումներն անտեղի, կ'ոռոգեն լուռ, անջրդի,  
Աւագներն ամայի:

\* \* \*

Զարչարանքէ-չարչարանք. փոթորիկէ-փոթորիկ  
Մալուած հոգի  
Մեղապարտի այս սիրտը, անհաւատի այս խորքը  
—Մութ, խաւա՛ր վիճ —  
Քու ըմբոնումովդ ու յոյսովդ, թերե՛ւս վերածուէին  
Շէկ, վա՛ռ լոյսի:

31/04/934  
Մեծ կղզի

## ԹԱՓԱՌՈՒՄ

ԱՅՆ

ԶԵ՞ս զգար զիս քովդ ի վեր  
Երբ թափառիս  
Մառերուն մէջ  
Հսկայ, ծեր:

ԶԵ՞ս զգար զիս քովդ ի վեր  
Երբ կը շրջիս  
Անմեռուկի ձորերուն մէջ,  
Ուր խոստացար  
Սէր անշէջ:

ԶԵ՞ս զգար զիս քովդ ի վեր  
Երբ լեռներս ալեհեր  
Իմ անկիւնէս  
Կը դիտես:

Ու ամէն տեղ, ամէն վայրկեան,  
ԶԵ՞ս զգար զիս քովդ ի վեր  
Ո՞վ սիրական, որ հէզ սրտիս չես ներեր...

## Պիտի գայ

Պիտի գայ ժամը յոյսի. ուր հոգիդ  
Կարօտներով ու սէրով

Պիտի լենայ:

Պիտի գայ ժամը յոյսի. ուր մարմինդ  
Ոէր - մարմինս ու հոգիս

Պիտի ցանկայ:

Ու. զիտեմ թէ պիտի գայ վայրկեանն աղուոր  
Ուր մեր սիրտերն վիրաւոր.

Կարօտով մը հրակէզ

Պիտի փարին իրարու: Պիտի գայ, ա՛, պիտի գայ  
Այդ պահը կենաստու,

Որովհետեւ դո՛ւն բսիր, դո՛ւն ուսուցիր,  
Թէ հոս կամ հոն

Սիրող սիրտերն

Զիրար կը գտնեն:



## ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

	էջ
Ցառաջաբան	3
Novelette	7
Հին մեղեդին	11
Նաւուս	12
Անե՛ծք	13
Լուռ պահը	14
Առաւոս	15
Լուցի	16
Մայիսին	17
Մուրին մէջ... մինակ	18
Նոյն յանկերգը	19
Նէյ մըն և հոգիս	21
Ինչո՞ւ...	22
Febra d'amore	23
Բանասեղծ. լուկ'	25
Նուազէդ վերջ	27
Չմեռ ատեն	28
Մուխին հե՛ս	29
Ուրիշ աշխեր	31
Բնութեան մէջ	33
Մեռեալ եմ ես	35
Անեռն գիշեր	36

Զիկա՛յ	37
Գիւեր մը	38
Մեխակներս	40
Ովկեանո՛ս...	41
Վշրաւոր հն, խարեցէ՛ք	43
Աղօրքներ Ա.—Դ.	45
Լոռութեան մեջ	50
Թափառում	53
Պիտի զայ	54

---



11  
11

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

(Պատրաստութեան մէջ)

ՃԳ.Թ.Ա.ՑՍ.ԶԵՐԾ ԿԻՒԲ (վիպ)

ՆՈՐ ԵՐԳՆԵՐ

ՊԱՏՄՈՒԱ.ԾՎԲՆԵՐ (պարհեալը, մաքրակրօնները, եւն.)

56.478